



ԵՐԽՈՒՄ



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 26.

1861

Գ. ՀԱՏՈՐ



ԲԱՐՈՅԱԿԱՆ

Ճարտոյն
Վերջին իրիկունը:

Եկտեմբերի 31ին իրիկունը, երբ որ ամէն կողմ ուրախ զուարթ՝ տարւոյն լմննալը տօնելու վրայ էին, միջակ վիճակի տէր քաղաքացւոյ մը տան մէջ միայն մեծ հանդարտութիւն ու խոր լուսութիւն կը տիրէր: Տան բնակչաց ժողովուած սենեկին մէջտեղը գտնուող սեղանին վրայի կան-

թեղը պայծառ բոցով կը վառէր. բայց լոյսը պահպանակի մը միջոցով նոյն սեղանին վրայ ամիոփուելով, սենեկին մնացած մասերը կէս մթութեան մէջ կը ձգէր:

Նստանեաց գլուխը՝ բազուկները սեղանին մէկ ծայրը կռթնցուցած՝ խորին մտածմանց մէջ ընկղմած էր: Իսկ իր ամուսինը մէկալ ծայրը նստած՝ կարելու զբաղած կ'երեւար. սակայն մտադիր աչք մը դիտելու որ ըլլար, շուտ մը կ'իմանար թէ գործքը գրեթէ ամենեւին յառաջ չէր երթար, որովհետեւ ամէն վայրկեան աչուրները կարէն վերցընելով, անհաստատութեամբ մը երկանն երեսը կը նայէր, որուն անսովոր կեցուածքին վրայ անհանգիստ կ'ըլլար, կարծելով որ դժբախտութեան մը հանդիպել է կամ ուրիշ անձկութիւն պատճառող մտածմունք մը զինքը կը նեղէ: Հոգած մօր մօտը՝ քովէ քով նստած էին իրենց Յովհաննէս ու Մարիամ զաւկները. առաջինը բարձր ձայնիւ գիրք մը կը կարդար, իսկ երկրորդը ընթերցուածին միտ կը դնէր:

Երկայն ժամանակ աս հանդարտութեան մէջ անցընելէն ետեւ, վերջապէս մայրերնին ալ չկրնալով համբերել, երկանը հարցուց որ ի՞նչ բանի վրայ կը մտածէ:

Հօրս քովն անցուցած տարւոյն վերջին գիշերներուն վրայ կը մտածէի, պատասխանեց տանտէրը:

Աս խօսքին վրայ՝ երկու տղաք անմիջապէս գլուխնին վեր վերցընելով, զուարթ ու սիրուն երեսնին դէպ ի իրենց հայրը դարձուցին: Ղան զի անիկայ իր մանկութեան կամ երիտասարդութեան վրայ խօսելուն պէս, միշտ իրենց սրտին մէջ սաստիկ հետաքրքրութեան զգացմունք մը կ'իմանային:

Ամէն տարի Գեկտեմբերի երեսունումէկին իրիկունը, շարունակեց տանտէրը, երբ որ հայրս կրակարանին քովը նստած, մենք ալ իր չորս կողմն առած կ'ըլլայինք, մեզի հետեւեալ կերպով կը խօսէր: Ահա, սիրելի տղաքս, տարին իր ընթացքը լմնցընելու վրայ է: Խեղճ ծերունին յոգնութենէն տկարացած է: Բայց զինքը ճամբուն ծայրը թող տալէն, ու ասկէ ետքը առանց իրեն՝ մեր ճամբան շարունակելու սկսելէն յառաջ, իրեն ըսելու խօսք մը չունի՞նք: Ինծի կ'երեւայ որ չենք կրնար զինքն անծանօթի մը պէս թողուլ. որովհետեւ իրեն հետ 365 անգամ 24 ժամ կամ գրեթէ 32 միլիոն երկրորդական վայրկեան (որն որ աս աշխարհքիս կարճատեւ կենաց մէջ բաւական բան է) մեկտեղ քալած ենք, գիշեր ու ցորեկ, տաքին ու պաղին, անձրեւի, հովի ու արեւու ժամանակ, երջանկութեան ու դժբախտութեան ատեն, իրարու հետ այնպէս անձկութեամբ կապուած, ինչպէս զգեստը՝ մարմնոյն, ձիաւորն՝ իր ձիուն, բոցը՝ կրակին, մայրը՝ գիրկն ունեցած տղուն հետ կապուած է:

Բայց ի՞նչ կերպով պէտք ենք հետը խօսիլ, զուարթ դէմքով, չէ նէ՛ տխրած երեսով. մեզի գորովալից մայր մը, չէ նէ՛ խորթ մայր մ'եղաւ: Ի՞նչ բերաւ մեզի ու ի՞նչ կը տանի մեզմէ: Իրեն շնորհակալ ըլլալու ենք, չէ նէ՛ վրան գանդատելու. պէտք ենք զինքը գովել՝ թէ պարսաւել, օրհնել՝ թէ անծանել: Կարծեմ ամենէն յարմար ժամանակը հիմայ է, իմանալու համար՝ որ ի՞նչ գատաստան պէտք ենք վրան ընել, եւ մեր մտաց մէջ իր վրայ ի՞նչ յիշատակ պահելու ենք: Դուք ասոր ի՞նչ կ'ըսէք: Թող ամէն մարդ անկեղծութեամբ իր սրտին մէջ եղածն ըսէ, առանց ակնածութեան, առանց ուրիշին ըսածին միտ

գնելու: Եւ աւելի ապահով ըլլալու համար՝ պատե-
րազմական խորհրդոց մէջ ըրածնուն պէս ընենք. ա-
մենէն պղտիկներն ամենէն յառաջ խօսին:

Իսէ նայիմ ուրեմն, Ա՛ննիկ, աս տարւոյս սկիզ-
բէն մինչեւ հիմայ՝ քեզի ուրախութիւն կամ տրտմու-
թիւն պատճառող բաները: Ի՛նչպէս անցաւ ձմեռը,
գարունը, ամառն ու աշունը: Պատմէ համարձակ, մենք
զբեղ մտիկ կ'ընենք. . . .: Բենիամինէն մինչեւ երի-
ցագոյնը (որ ես էի) ամէնն ալ խօսելէն ետեւ՝ հայրս
մօրս դատաստանն ալ կը հարցընէր, եւ ինքն ալ իր
կարծիքը կը զրուցէր: Անկէ ետքը դամբանական ճա-
ռի մը ձեւ խօթելով բոլոր ըսուածները, որոնք ինչ-
պէս յայտնի է՝ ըստ մասին ուրախալի ըստ մասին
տրտմալի կ'ըլլային, լմըննալու վրայ եղող տարւոյն
վրայ համառօտ խօսք մը կը խօսէր: Ա՛երջը ոտք ել-
լելով՝ վրան կ'աւելցընէր. Ո՛րդեակք, աղէկն ան է որ
բարիքը՝ չարէն միշտ գերադանց գտնուեր է, որուն
համար պէտք ենք սրտանց Աստուծոյ շնորհակալ ըլ-
լալ: Գիշեր բարի մաղթենք ու երթաւ բարով ըսենք
ծերոյն, եւ պատրաստուինք քիչ մը ետքն ալ բարով
եկար ըսելու իր երիտասարդ յաջորդին: Բայց կէս
գիշեր չզարկած՝ իրար գրկենք ու հանգչելու երթանք:

Այսպէս կը խօսէր հայրս ամէն տարւոյն վերջը,
եւ ասոր յիշատակն էր՝ որ զիս կը զբաղեցընէր:

Գեղեցիկ սովորութիւն, գոչեց Յովհաննէս՝ որն
որ մեծ ուշադրութեամբ հայրը մտիկ ըրած էր:
Եւ ձեռքը՝ առջեւը բացուած պատմութեան գրքին
վրայ գնելով, Այսպէս կը դատէին, ըսաւ, Եգիպ-
տացիք ալ իրենց թագաւորները՝ մեռած օրերինին:
Տարին ալ՝ դարու մը թագաւորն է, իր թագաւո-
րութիւնը լմընցած ատեն, պէտք է քննել որ թա-
գաւորութեան ժամանակն ինչպէս անցուցած է:

Հո՛հ հո՛հ, Պարոն Գիտուն, ըսաւ անդիէն Մա-
րիամ, ինծի կ'երեւայ որ հօրս ըսածը քու ըսածիդ
հետ նոյն չէ, եւ Եգիպտացւոց ըրածն ասոր հետ ամե-
նեւին կապակցութիւն չունի: Իմ կարծեացս նայելով,
հաւուս միտքն էր՝ զամէնքը յորդորել որ տարւոյն
վերջը՝ մտածեն անոր ընթացքին մէջ իրենց անցու-
ցած կենաց վրայ, իմանալու համար որ տարւան մէջ
աւելի աղէկցեր են, չէ նէ՛ գէշցեր են:

Այսինքն՝ խղճի մտաց ընդհանուր քննութիւն
մը կ'ուզես ըսել, սիրելի քոյր. չէ՞ մի, հարցուց Յով-
հաննէս: Զարմանալի՛ խորհուրդ: Քանի՞ հոգի կարծես
որ ասոր վրայ մտածէ:

Հասուորութիւնը կամ քիչուորութիւնը միաս
չ'ընէր, պատասխանեց Մարիամ, որն որ մօրը տուած
հաւանութեան նշանէն՝ աւելի համարձակութիւն ա-
ռաւ: Ինծի կ'երեւայ որ նոյն իսկ անկրօն մարդիկնե-
րուն ալ օգտակար է գէթ տարին անգամ մը իրենց
անցեալ կենաց վրայ քննութիւն ընել, որպէս զի իւ-
րաքանչիւր ոք իր սեպհական իրողութիւնները կար-
գի գնէ: Եւ Գեկտեմբերի 31ին իրիկունը՝ ամենէն
յարմար ժամանակն է:

Այն կերպով, ըսաւ եղբայրը, ինչպէս որ վա-
ճառական մը տարւոյն վերջին օրը իր հաշուեգիր-
ները մէյ մը կը քննէ, եւ բոլոր հաշիւներուն բովան-
դակութիւնն աչքին առջին ունենալէն ետեւ՝ կ'ըսէ.
Ահա վաստըկածս, ահա կորսընցուցածս. աս տարին
ինծի համար աղէկ կամ գէշ անցեր է:

Հա՛ս աղէկ ըսիր. ուրեմն ի՛նչ ծիծաղելու բան
կայ եղեր ըսածիս մէջ, հարցուց Մարիամ: Միթէ
մարդս իր երկրաւոր գանձը կարգի գնելու աւելի՞
հոգ պիտի տանի, քան թէ իր հոգւոյն գանձը կարգաւո-
րելու: Նոյն իսկ դուն քանի մ'օր յառաջ հին ժա-
մանակներէ մնացած հանճարեղ խօսք մը յիշեցիր,
զորն որ յիշատակագրիդ մէջ ալ նշանակեցիր, եւ
գրեթէ ասոր նման բան մը կ'ըսէր:

Ար յիշեմ, գոչեց Յովհաննէս. ըսածս՝ Գեղիեայ
տաճարին ԾԱՆԻԲ ԶՔԵԶ գեղեցիկ վերնագիրն էր:

Արդ ի՛նչպէս կրնայ մարդ առանց քննելու՝ ինք
զինքը ճանչնալ, գոչեց Մարիամ:

Աս վիճաբանութենէն ետքը, սկսան կարգաւ
ամէնքն ալ նոյն տարի իրենց գլխէն անցած ուրա-
խալի ու տրտմալի դէպքերը պատմել: Ա՛երջապէս երբ
որ կարգը հօրերնուն եկաւ, ոտք ելլելով՝ սրտաշարժ
ձայնիւ մ'ըսաւ. Այսչափս այսօրուան համար բաւական
է, բարեմաղթութիւնները վաղուան պահենք: Աս
ամէն ըսուածներէն տեսանք որ աս աշխարհքիս մէջ
նեղութիւնն ուրախութեան հետ այնպէս կապուած
է, ինչպէս ծուխը բոցին հետ, փուշը՝ վարդին հետ:
Աստուած տայ որ կարենանք աս տարի ալ մեր մէջը
խաղաղութիւնը (զորն որ դժբախտութեամբ ամէն
մարդիկ չունին), օրըստօրական գործքն ու հանապա-
զօրեայ հացը գտնել:

Ա՛երջապէս ետքի բարեւը տանք հին տարւոյն,
եւ ինչպէս հայրս կ'ըսէր, զմեզ Աստուծոյ ձեռքը
յանձնենք ու իրար գրկենք: Քանի մը ժամէն մեր
նոր ընթացքը պիտի սկսինք. քաջալերութիւն ու
յարատելութիւն:

Ս Ե Ի Թ Ե Ր Թ Ա Կ Ա Լ Ը

(Վերև)

Բ.

Պարապ տեղ կ'առաջարկէր երիտասարդը, որ
իր աշխատութեամբը կամաց կամաց հօրը պարտքը
հատուցանէ: Նայդինկէլ յայտնեց որ անմիջապէս
ստակ կ'ուղէ, չէ թէ խոստում: Ոտքս Գաղղիայէն
չեմ հաներ, ըսաւ, մինչեւ որ ամբողջ ստակն ընդու-
նած չըլլամ: Եւ եթէ յանձն չէք առնուր, աւելցուց,
փոխանակագիրներն ազատել, միտքս դրած եմ զա-
նոնք փոխանակագիր գնողի մը ծախել, որուն համար
ըսին թէ քիչ մը բան կոտորեցով՝ աս տեսակ թղթերը
կը գնէ: Խարդախութիւնը յայտնի է: Ուստի թէպէտ
բուն գործողը դատաստանի չիկրնար քաշուիլ, բայց
միւս կողմ իրաւունք կ'ունենայ անոր ընչից մնացոր-

դին վրայ: Անոր համար բաւական է որ դատաստանի ձեռքով նոյն խարդախութիւնը հաստատուի, ասով՝ փնաս կրողը խիստ դիւրաւ կրնայ սնանկացողին ընչինց բաժանման ժամանակը առնելիքին գոնէ մէկ մասը ձեռք բերել:

Ըստնք մանրամասն խօսելէն ետեւ՝ Նայդինկէլ երիտասարդին ըսաւ թէ Միակ միջոցն այսպիսի դատաստանական գործողութեան մը առջեւն առնելու, որով ձեր հօրը նախատինքը՝ ձեր վրայ ալ կ'իյնայ, ան է՝ որ փոխանակագիրներն անմիջապէս վճարէք եւ զանոնք ջնջէք վերցնէք:

Ս ճարելէ գոչեց Մաքսիմ դառնութեամբ, բայց ինչպէս, Պարոն, ինչպէս: Դանակը վրիս վրայ դրած՝ զիս սպաննել կը սպառնաք, եթէ չվճարեմ այնպիսի դրամաց գումար մը՝ զորն որ չունիմ:

Թողութիւն կ'ընէք, միշտ հատեց Ամերիկացին. արդէն ամէն բանի տեղեակ եմ. հարկաւոր գումարը շատ շուտ կ'ունենաք:

Ի՞նչ կ'ուզէք ըսել:

Ըս՝ որ այսօր աս տան օրիորդին հետ ձեր ամուսնութեան դաշինքը կը կատարուի, եւ դուք մեծ գումարի, կարծեմ տասուերկու հազար տողարի, օժիտ մը կ'ընդունիք: Մինչեւ աս իրիկուն կրնամ սպասել. նոյն ստակէն պարտքերնիդ կը վճարէք, որով ամէն բան մէջերնիս կը լմննայ, մարդ չ'իմանար:

Մաքսիմ նստած տեղէն մէկէն վեր ցատքելով, Ջիս ասանկ անարժան գործք մ'ընելու ընդունակ կը կարծէք, գոչեց բարկութենէն գոյնը նետած: Ի՞նչ, կը կարծէք որ մեծանձնութեամբ ինծի յանձնուած օրիորդը կարենամ կողպտել եւ ուզեմ գլուխս դրժ բախտութենէն ազատել, այնպիսի վտտութեամբ մը՝ որն որ աչքիս առջեւը նոյն դժբախտութենէն մեծագոյն չարիք է: Զէք կրնար հասկընալ որ ձեր ինծի տուած գոյժը՝ մեր ամուսնութիւնը բոլորովին կը խափանէ:

Ար խափանէ, ընդմիջեց Ամերիկացին. ինչ պատճառաւ:

— Ա անն զի իմ առաջին պարտքս է, ամէն բան Պր. Տիւլազին յայտնել:

— Դո՛ւք, ինչ, իրեն պիտի ըսէք :

Պիտի ըսեմ, գոչեց Մաքսիմ՝ ցաւագին բայց բացորոշ կերպով մը, որ չէ թէ միայն ստացուածքս, այլ նաեւ պատիւս ալ հօրս հետ գերեզման իջած է: Պէտք է որ պատուաւոր վաճառականի մը որդւոյն տուած խոստումէն՝ զինքն ազատ կացուցանէ տուտ փոխանակագիր շինող սնանկացած ու անձնասպան վաճառականի մը որդին:

Շ նորհակալ եմ, հաղար ապրիս, սիրելի Մաքսիմ, ընդմիջեց յանկարծակի Պր. Տիւլազ, մէկէն սրահին կողմնական դռնէն ներս մտնելով:

Երիտասարդը ետ ետ քաշուեցաւ. իսկ Պր. Նայդինկէլ այլայլած՝ ոտք ելնելով, Ուրեմն զմեզ մտիկ կ'ընէք եղբր, ըսաւ սրտնեղութեամբ:

Ի՞նչք, որ խօսքերնիդ լսեր եմ, Պարոն, պատասխանեց փաստաբանը վեհութեամբ: Ես քովի խուցն էի, ուսկից իսկզբան միայն ձայներնիդ կը լսէի, առանց բան մը հասկընալու. բայց ետքէն ձայներն այնչափ բարձրացան, որ խօսուածը չիմանալն անկարելի էր :

Եւ Աստուծոյ փառք կու տամ, շարունակեց՝ դէպ ի Մաքսիմ երթալով, խօսակցութեան նիւթն իմանալու համար, որով քու արիւ սիրող աւելի աղէկ ձանձնալու առիթ ունեցայ:

Ըս ըսելով՝ ձեռքն երիտասարդին երկընցուց. բայց անիկայ կ'երկմտէր փաստաբանին ձեռքը բռնելու: Եւ քիչ մը լուռ կենալէն ետեւ, Թողութիւն տուէք, ըսաւ, կարելի է բանն աղէկ չհասկըցաք:

— Աղէկ հասկըցայ. հասկըցայ որ հայրդ երեսուն տարի պատուով եւ ուղղութեամբ աշխատելէն ետքը, սնանկութեան դիմանալ չկրնալով եւ խելքին վնաս գալով, դժնդակ փորձութենէ մը յաղթուեր է: Ասոր համար կը զրուցեմ որ դուն անոր սխալման մէկ մասին տեղը լեցնելու ես. եւ կրնաս լեցնել, որովհետեւ Պարոնը քեզի առիթը կը մատակարարէ: Ալ հիմայ քու պատիւդ իմ պատիւս է, եւ ինչ որ դուն էրմինին օժտէն առնուլ չէիր ուզեր, նոյնը ես քու տեղդ կ'առնում:

Երիտասարդ պատկերհանր սրտաուռ աղաղակով մը ձեռքերնը վեր վերցուց, առարկութիւն մ'ընել կ'ուզէր: Բայց փաստաբանը նշանով մը զինքը լռելու ստիպեց: Թող, որդեակ, ըսաւ՝ քաղցր ձայնով մը. ասիկայ դատաստանական խնդիր մըն է, որն որ հօրդ գործքերուն հետ կ'ապուած ըլլալով, միայն ինծի կ'իյնայ քննելն ու կարգի դնելը:

Ըս խօսքերէն ետեւ՝ դէպ ի Ամերիկացին դարձաւ, եւ սեւեռեալ աչուրներով երեսը նայելով, սկսաւ հետն այնպէս վարժ ու մարտը անգղիերէն խօսիլ, որ մարդ կը կարծէր թէ իր մայրենի լեզուաւր կը խօսի:

Ամերիկացին քիչ մը շփոթելով պատասխան կու տար. անանկ ալ կ'երեւար որ փոխանակագիրներուն վրայ մանրամասն խօսակցութեան մէջ մտնելէն ազատիլ կ'ուզէ: Փաստաբանին հետզհետէ ըրած հարցմանց՝ միավանկ պատասխաններ տալով, երեք սուտ փոխանակագիրներն ու անոնց խարդախեալ ըլլալը խոստովանող նամակն անոր կը ներկայացընէր:

Իսկ Պր. Տիւլազ, որն որ Ամերիկացւոյն խօսելու կերպին ու արտաբերութեան վրայ զարմացած էր, անկից տեղեկութիւն խնդրեց Տիւլիվիէի եւ Նայդինկէլի աներուն մէջ եղած գործառնութեանց նկատմամբ, որոնց ինք աղէկ ծանօթացած էր Պր. Տիւլիվիէին ժառանգութեան խնդիրը քննած ժամանակը:

(տարականն ինք զինքը ջատագովելու համար ըսաւ թէ Նայդինկէլի տան հաշուեկալութեան մասն իր ձեռքին տակ չըլլալով, ան նկատմամբ խորունկ տեղեկութիւն չունի: Եւ առաջին այլալուծութիւնն անցած ու ինք սովորական յանդգնութիւնը նորէն ստացած ըլլալով, վրան աւելցուց որ ճամբորդութիւնն ասանկ ջնջին բաներու համար ըրած չեմ, հապա Տիւլիվիէին խաբէութեամբ կողոպտած վեց հազար տողարը ձեռք բերելու համար: Ուստի, վերջացուց խօսքը, անմիջապէս կամ նոյն գումարը վճարեցէք, եւ կամ ժխտական պատասխան մը տուէք, որմէ ետքը՝ ես ալ ընելիքս գիտեմ:

Ըս ամէն խօսքերը մեծ տհաճութեամբ մ'ըսաւ, որմէ յայտնի կը տեսնուէր սրտին խռովութիւնը: Սակայն որչափ որ շինծու Ամերիկացին խօսակցութիւնը յառաջ կը տանէր, այնչափ ալ Պր. Տիւլազին դարձաւոր կ'աւելնար, եւ կամաց կամաց կ'ազդածի կը փոխուէր: Աչուրներն օտարականին վրայ սեւեռած կ'ուզէր անոր կեղծեալ հանդարտութեան դիմակը մէկդի առնուլ: Իրեն անանկ կ'երեւար որ նոյն իսկ անոր կերպարանքն ալ մտքին մէջ հին գաղափարներ կը զարթուցանէ. բայց չէր կրնար պայծառ կերպով յիշել:

Նայդինկէլին խռովութիւնն աս շարունակեալ մտադրութեան վրայ աւելի սաստկանալով, ոտք ելաւ,

գլխարկն առաւ եւ քթին տակէն մտնալով . Այլ աւելի երկայն սպասելու ժամանակ չունիմ, ըսաւ :

Այրիկեան մը համբերեցէք, ըսաւ փաստաբանը : Իրը բաւական ծանրակշիռ է, եւ վրան մտածելու արժանի : Անոր համար ալ ձեր վրայ կը զարմանամ որ ինչպէս ասանկ գործք մը գլուխ հանել կ'ուզէք՝ առանց փաստաբանի մը հետ խորհրդակցելու կամ մանաւանդ բոլորովին փաստաբանի մը չէք յանձներ :

Կարծեմ զարմացման տեղ՝ շնորհակալութիւն մը կրնայի սպասել ձեզմէ, պատասխան տուաւ Ամերիկացին դառնութեամբ . վասն զի առանձին գալովս եղածը ծածուկ պահեցի, որն որ աւելի ձեզի՝ քան թէ ինծի օգտակար է :

Կարելի է, պատասխանեց Պր. Տիւլազ . բայց ձեր զգուշութիւնը զմեզ ալ խոհեմութիւն բանեցընելէն ազատ չ'ըներ : Ո՛չ Մաքսիմ եւ ո՛չ ես զնայողինկէ կը ձանձնանք . ուստի կարծեմ կ'իմանաք որ նոյն անձն ըլլալնիդ ցուցընելու էք . . . : Չեր Փարիզի Պր. Տիւլազ թղթակիցը կրնայ անտարակոյս . . . :

Հարկաւորութիւն չկայ, ընդմիջեց Ամերիկացին, ամէն կերպ ապացոյց կրնամ ձեր առջեւ դնել :

Եւ ըսաւ, ու սեւ թերթակալը գրպանէն հանեց, քովը դրաւ . եւ մէջէն առած խել մը թղթերը փաստաբանին տալով, Տեսէք, շարունակեց, ահաւսիկ մեր նամակները, վճարուած փոխանակագիրները եւ անցագիրս :

Պր. Տիւլազ, որն որ թղթերէն մէկ քանին վերի վերայ մը զննելով՝ մէկդի դրած էր, անցագրոյն որ եկաւ, քիչ մը կեցաւ, մտադրութեամբ կարդաց, նորէն օտարականին երեսը նայեցաւ, վերջապէս որոշում մ'ըրածի պէս, Շատ աղէկ, Պարոն, ըսաւ . կը տեսնեմ որ ալ պէտք է տեղի տալ : Ահազեմ վայրկեան մը սպասեցէք, որ երթամ ստակը բերեմ :

Վայդինկէին աշուրներուն մէջ կայծակի շուտութեամբ զուարթութիւն մ'երեւցաւ, որն որ փաստաբանին աչքէն չվրիպեցաւ . ուստի եւ իր համոզման մէջ աւելի եւս հաստատուած ըլլալը ցուցընող ձեւ մ'ընելով, դուրս ելաւ, Ամերիկացոյն աղաչելով որ ընկալագիրն մը պատրաստէ :

Շատ չգնաց, Պր. Տիւլազ դարձաւ՝ ձեռքը խել մը թղթագրամ ունենալով, զորն որ Ամերիկացին տեսած ատեն՝ ծիծաղելով մը ոտք ելաւ եւ պատրաստած ընկալագիրն իրեն տուաւ :

Փաստաբանը ձեռքն առաւ, կարդալ ձեւացուց, եւ գիրը՝ հետը ներս բերած ուրիշ թղթի մը հետ համեմատեց :

Ուղածնիդ ան էր, հարցուց Վայդինկէլ անգղերէն, ինչպէս որ մինչեւ ան ատեն կը խօսէին :

Չճշիւ աս էր, պատասխանեց Պր. Տիւլազ նոյն լեզուաւ :

Արեմն ստակը համրենք, կրկնեց մէկալը :

Փաստաբանը գլուխը վեր վերցուց, եւ խօսքը գաղղիներէնի փոխելով, Լաւ է, ըսաւ . բայց իրար աւելի ճիշդ հասկընալու համար՝ աղէկ կ'ըլլայ որ գաղղիներէն խօսինք :

Ինչո՞ւ, հարցուց Ամերիկացին զարմացած :

Ինչո՞ւ . . . կրկնեց փաստաբանը՝ որն որ սկսած էր աշուրները յառաջունէ աւելի սեւեռել դիմացնին երեսը : — Վասն զի որչափ որ ձեզի հետ աւելի կը խօսակցիմ, այնչափ աւելի կը նշմարեմ որ անգղերէնը ձեզի բնական չըլլալուն՝ դժուարաւ կը խօսիք : — Վասն զի ասանկ ընկալագրի հարկաւորութիւն չունեցող գործքի մէջ ընկալագիր տալովնիդ՝

ցուցուցիք թէ վաճառականութենէ չէք հասկընար : — Վասն զի ձեր ինծի ցուցուցած անցագրին մէջի կերպարանաց . ստորագրութիւնը՝ ձեր կերպարանաց հետ ամենեւին նմանութիւն չունի : — Վերջապէս վասն զի դուք Ռոբերդ Նայդինկէլ չէք :

Եւ յայէս խօսելով, քայլ մը մտեցաւ կերպարանեալ Ամերիկացոյն, որն որ քիչ մը ետ քաշուեցաւ ու դեփ դեղին կտրեցաւ :

Ի՞նչ կ'ուզէք ըսել, Պարոն, կակաղեց խայտառակուած Ամերիկացին . ուրեմն ես ո՞վ եմ :

Կարծեմ՝ կրնամ զձեզ ան նկատմամբ ալ գոհ ընել, պատասխանեց փաստաբանը՝ աշուրները միշտ օտարականին վրայ սեւեռեալ ունենալով : Եթէ ստոյգ են դատաստանական քննութեան ժամանակը երեսուսուներկու շարագործներէն ոմանց զըցածները, զորոնք քիչ մը յառաջ կը կարդայի, եւ եթէ ձեր ձեռագրին նմանութիւնը զիս չիտարբեր, դուք ան երեսուսուներկու հոգուով գնդին գլուխն էք, որուն մէջէն ոմանք հիմա դատապարտուելու վրայ են : Ստոյգ է՝ անուննիդ ճշդիւ գիտնալը շատ դժուար է . բայց ինծի կերեւայ որ դուք ան մարդն էք՝ որ երեք տարի յառաջ Պետրոս Կոստայ անուամբ մահուան դատապարտուեցաք՝ ազամանդներու գողութեան պատճառաւ, ու բանտէն փախաք, եւ կարծուեցաւ թէ Անգղիա անցած ըլլաք . . . :

Պարոն :

Ստիկ ըրէք : Երկու տարի յառաջ ինք զինքնիդ Ռոսպէրկի սեպուհ կը կոչէիք, եւ խաբէութեան մը համար բանտարկուած էիք . . . :

Եւ նմադրութիւնը . . . :

Կեցէք, ուրիշ բան ալ կայ : Ասկից վեց ամիս յառաջ Ամստերտամի վաճառականութեան տան մը գործակալը ձեւանալով, Ռուանի վաճառական մը խաբէցիք եւ խաբէութիւննիդ երեսուն ելելով :

Եւ չափն անցուցիք, դռնեց շինծու Ամերիկացին, վախն ու պլլայութիւնը՝ առերեւոյթ բարկութեան մը տակ ծածկել ջանալով . աս ինծի ըրած նախափնքներնուդ վրայ պիտի զղջաք, Պարոն :

Եւ ըսելով, կ'ուզէր պրծիլ՝ դունէն դուրս ելլել . բայց Պր. Տիւլազ առջեւ անցաւ, չթողուց :

Թողութիւն տուէք, ըսաւ, ասկէ դուրս ելելիք չունիք՝ մինչեւ որ ամէն բան չյայտնուի : Որպէս զի Պր. Նայդինկէին թերթակալը ձեր քովը գտնուի, պէտք է որ եղեանագործութիւն մը պատահած ըլլայ : Պէտք է որ ասոր լուծումը տաք : Ուստի եւ զձեզ թող չեմ տար, մինչեւ որ չըսէք թէ նոյն թղթերն ինչպէս ձեռք անցուցիք :

Կարծեմ ասոր մեկնութիւնը ես կրնամ տալ, ըսաւ Մաքսիմ, որն որ խօսակցութիւնը գաղղիներէնի դառնալէն վեր՝ խօսուածը մտադրութեամբ մտիկ կ'ընէր : Աս առտու դատաստանական լրագրոյն մէջ ասոր յարմար հատուած մը կարդացի : Հիմա՞ որ պարագաները կը յիշեմ, կը տեսնեմ որ աս է :

Ի՞նչ բան է, տեսնենք, հարցուց փաստաբանը : Ամերիկացի վաճառական մը Փարիզի ու Հաւրի մէջի ձամբուն վրայ մեռած գտնուեր է . վրայէն ամենեւին թուղթ չէ ելեր, թէեւ կառապանը կը հաստատէ եղեր որ քովը սեւ թերթակալ մը տեսած է :

Եւ սոր պէս, անանկ չէ՞, միջահատեց Պր. Տիւլազ՝ Վայդինկէին մէկդի դրած թերթակալը ցուցընելով :

Ար կարծուի եղեր, շարունակեց Մաքսիմ, թէ ոճրագործութիւնը կատարած ըլլայ իր ձամբորդութեան մէկ ընկերը՝ որն որ աներեւոյթ եղեր է :

Մտնք համառօտիւ պատմելէն ետեա՛ Բայց դուք ալ մէյ մը նայեցէք, ըսաւ. ահաւասիկ լրագիրը: Եւ անմիջապէս լրագիրը ծոցէն հանեց, Պր. Տիւլագին տուաւ՝ դէպքին յիշատակուած տեղը ցուցնելով:

Փաստաբանը շուտով մը կարգաց եւ երիտաւ սարգին մոռցած քանի մը պարագաներովը՝ բոլոր տաւրակոյսները փարատեցան: Բայց երբ որ դէպ ի շինծու Ամերիկացին դարձաւ, որ իրեն ալ կարգայ, տեսաւ որ անիկայ աներեւոյթ եղեր է: Մէկալներուն լրագրին զբաղած ժամանակը, անիկայ սպրդած դուրս ելած էր՝ փաստաբանին եկած դռնէն, որն որ կիսաբաց էր մնացեր:

Մաքսիմ ուղեց ետեւէն վազել. բայց Պր. Տիւլագ զինքը բազկէն բռնելով՝ արգելեց:

Թող, ըսաւ ուրախութեամբ մը. իր փախչիլը մեզն աւելի աղէկ է: Նամակն ու տոմսակները հոս են: Չանոնք ոչնչացնելով եւ թերթակալին մէջ վեցհաղար տողարը դնելով, հորդ յանցանքին ցոյցերը ջնջած եւ անոր Նայդինկէլի տան ունեցած պարտքը հատուցած կ'ըլլանք: Ահաւասիկ նոյն գումարը, զորն որ մէկալ թղթերուն հետ Նայդինկէլին տունը կը խաւրէնք. իսկ փոխանակագիրներն ու հորդ նամակը կ'այրենք: Շուտով ճրագ մը վառէ. անոնց միայն տեսքը զիս կը զարհուրեցընէ:

Երիտասարդը փութաց Պր. Տիւլագին խնդրածը կատարեց, եւ անմիջապէս թղթերն այրեցան: Անոնք մոխիր դառնալէն եւ յօդս ցնդելէն ետեւ, փաստաբանը խորունկ շունչ մ'առաւ եւ ժպտելով դէպ ի մաքսիմ դարձաւ: Երիտասարդը կ'ուզէր խօսիլ, բայց չկրցաւ բառ մը զրուցել, Պր. Տիւլագին բազկացը մէջ նետուելէն զատ բան չկրցաւ ընել:

Երկայն ատեն այնպէս գիրկընդխառն մնացին, մինչեւ որ Էրմինին ձայնն իրենց իմացուց որ նոտարն ու վկաները եկած են: Մաքսիմ շուտ մը աչուրները սրբեց ու Պր. Տիւլագին ձեռքը պահելով. Ո՛հ, հայր իմ, գոչեց, այսօր ինձի ըրած բարիքներնուդ հատուցումն ի՛նչպէս կրնամ ընել:

Իսկ փաստաբանն իրեն զԷրմին ցուցնելով, Միայն մէկ միջոց ունիս, որդեակ, ըսաւ. զինքը երջանկացուր:

ԱՅԻՄԲԸՆՔԵՐԱՅԻՆ

Վեստալի ժայթքումը կամ հրաշնշոթիւնը:

Վեստալ հրաշունչ լեռը՝ պատմութեան մէջ միշտ իբրեւ ահ, աւեր եւ ապականութիւն սփռող հրաբուղն մը անուանի եղած է: Աս վեհ ու սեզ հրեղէն լեռը, Նէպոլոնէն երեք ժամ հեռու հարաւային արեւելեան կողմը կ'իյնայ, եւ իր դրիցն ու բարձրութեան պատճառաւ՝ կարծես թէ սպառնալից առիւծի մը պէս նոյն քաղքին վրայ կը նայի: Գաղաթը բթածեւ է, ստորոտը 30 իտալական մղոնի (15 ժամու) շրջապատ մ'ունի. ծովէն ժամ մը հեռու է, եւ անոր երեսէն՝ 3680 ոտք բարձր: Բերնէն կամ խառնարանէն գրեթէ միշտ ծուխ կ'ելլէ, իսկ գիշերները բոցեր ալ կը տեսնուին: Լեռան կողերը լերկ են եւ միայն քանի մը կողմ՝ այրող լաւայի մէջտեղերը՝ այգիներ ու պողոց պարտէզներ կը գտնուին: Իսկ ստորոտը խիստ բարեբեր է եւ շատ մարդիկ յաճախ բորբո-

քումները բանի տեղ չգնելով, հոն կը բնակին. նոյն տեղւոյն այգիներէն կ'ելլէ այն նշանաւոր դիմին, որն որ Քրիստոսի արցունք անուամբ շատ հուշակաւոր է: Լեռը խիստ ցից է, եւ անոր համար վրան ելլելը շատ դժուար կ'ըլլայ: Առաջին անգամ 1801ին ութը Գաղղիացիք խառնարանէն վար իջան, որմէ ետքը իրենց հետեւող շատ գտնուեցաւ:

Շատ հին մատենագրաց մէջ Վեստալին բորբոքիլը չէլիշուիր. միայն գաղաթին վրայ տեսնուած լաւայի հետքերէն կը դիտցուէր որ հրաբուխ է, բայց անանկ կը կարծուէր թէ բոլորովին մարած լմնցած է: Սակայն Քրիստոսէն վեր՝ 30 երեւելի պայթումներ եղած կը համարուին, որոնց սաստկագոյնները՝ 79ին, 472ին, 1631ին, 1694ին, 1767ին, 1779ին, 1783ին, 1794ին ու 1804ին եղածներն են: Յիշեալ ժայթքումներէն առաջինն անաստիճանի սաստիկ էր՝ որ երեք օր երեք գիշեր դուրս պորտկայող մոխրէն ու քարերէն՝ բոլոր մերձաւոր տեղերը մթութեան մէջ մնացին: Նոյն ատեն էր որ Հերկուլանոն եւ Պոմպէի եւ Ստապէա քաղաքները գետնին տակ թաղուեցան, իսկ Պլինիոս Երէցը՝ որն որ աս բնական երեւոյթը նաւէ մը կը զննէր, սպանուեցաւ: Ուրիշ ժայթքումներն ալ երբեմն շատ երբեմն քիչ վնասներ պատճառեցին: 1783ին Փետրուարի 2ին եղած պայթումը՝ խիստ սոսկալի էր. որովհետեւ 130 աւան փճացընէն զատ՝ 60,000 հողւոյ կեանքը յափշտակեց: Իսկ 1794ինը՝ Գորրէ տէլ կրեգոյ հռչակաւոր դիւղաքաղաքը՝ որ 15,000էն աւելի բնակիչ ունէր, կործանեց, հիմնայատակ ըրաւ: Աս պայթման ժամանակը լեռան գաղաթը կործանելով, բարձրութիւնը զգալի կերպով նուաղեցաւ: Նմանապէս հրաբուխին կից Սոմմա եւ Օրդայանոյ լեռները կէս մը երկրաշարժէն կէս մ'ալ Վեստալի շանթերէն գրեթէ բոլորովին ոչնչացած են:

Պարուս սկիզբէն վեր գրեթէ ամէն տարի Վեստալ իր գործունէութիւնը կը ցուցընէ, երբեմն աւելի եւ երբեմն նուաղ սաստկութեամբ: 1818ին Հոկտեմբեր ամսէն մինչեւ 1820ին Մայիս ամիսը շարունակ կը վառէր, եւ Ապրիլի 11ին նոր խառնարան մը բացուեցաւ 450 ոտնաչափ շրջանակաւ, որմէ մէկ գիշերուան մէջ երկու կոն կամ բուրգ ձեւացաւ, մէկը՝ 90 ոտնաչափ, իսկ մէկալը՝ 50 ոտնաչափ բարձրութեամբ: 1822ին Հոկտեմբերի 24ին հրաբուխէն այնպիսի սաստիկ մոխրոյ անձրեւ մ'եկաւ՝ որ Նէպոլոն ցորեկ ատեն մթընցաւ, եւ դուրս ժայթքած լաւան մէկ իտալական մղոն ճամբայ յառաջ գնաց: Աւելի սաստիկ եղան 1833ին եւ 1834ին ժայթմանըները. 1837ին բռնկած ժամանակը՝ խառնարանին թէ խորութիւնը եւ թէ շրջանակը շատ նուաղեցաւ. 1847ին ալ բաւական սաստիկ եղաւ ժայթքումը. իսկ 1850ին դարձեալ արտաքոյ կարգի վնասներ հասցուց: Վերջապէս 1855ին Գեկտեմբերի 19էն վեր գրեթէ երեք չէր գաղթած հուր շնչելէն:


Վերջին օրերը դարձեալ բռնկելու սկսած է Վեստալ: — Արդէն խել մը ժամանակէ վեր եղած ցնցումներէն, եւ վերին խառնարանին՝ սովորականէն

աւելի հաստ ու բարձր ծխէ սիւներ յորացրնելէն կը գուշակուէր որ տարեք երկրին տակը ժիր գործողութեան մէջ են, եւ մօտ օրերը փոթորիկ մը պիտի բրդի: Իսկ բռնկելէն մէկ երկու օր յառաջ՝ ամէն նշանները կը յուցընէին որ ալ ժամանակը շատ մօտեցած է. Գեղատեմբերի 17ին իրիկունը լերան գագաթը երկայն ժամանակ կարմիր բոց մը տեսնուեցաւ. քանի մը մօտաւոր գեղերու ջրհորներն ալ մէկէն ցամաքեցան: Աս վերջին երեւոյթը տեղացիք իբրեւ հաստատուն նշան կը սեպէին հրաբխային տեսարանին շուտով սկսելուն. անոր համար ալ ամէն մարդ պատրաստութիւն տեսաւ, ամէնքը հարկաւոր զգուշութիւններն ընելով՝ պատրաստ կը սպասէին: Իրօք ալ հետեւեալ օրը (Գեղատեմբերի 8ին), կէսօրէն ետքը նախ թեթեւ եւ վերջը սաստիկ ցնցումներն ու երկրաշարժը սկսան, որուն վրայ մօտաւոր տեղերու բնակիչները սկսան փախչիլ: Վերջապէս ժամը չորսին մօտ ահագին որստումներով եւ երկրաշարժով մը, Գորբէ տէլ Կրեգոյ գեղէն երեք քառորդ հեռու Վեսուվին ստորստը նոր բերան մը բացուեցաւ, եւ քանի մը տուն կլկելով՝ լաւայի հեղեղ մը սկսաւ դուրս դեղուլ: Նոյն հրեղէն գետը կամաց կամաց յառաջանալով, շրջակայ տեղերը կը ծածկէր, առջեւն եկածը կ'այրէր կը տաշորէր, ծառերն ու տները յարգի կտորուանքի պէս հետը տանելով: Մի եւ նոյն ժամանակ լերան մէկալ կողմանէ՝ դէպ ի Պոսոյ-դէր-գաղէ ըսուած տեղը, սկսաւ լաւայի երկրորդ հեղեղ մը, եւ այսպէս երկու կողմ բաժնուելով՝ սաստիկութիւնը քիչ մը նուազեցաւ: Ասիկայ առաջին անգամն է, որ Վեսուվի ժայթքումը լերան ստորստը կը հանդիպի:

Աս նոր բացուած բերանները գործունէութիւններն 16 ժամ բանեցընելէն ետեւ՝ երկրորդ առտու ժամը 8ին սկսան տկարանալ եւ ժամը 9ին լաւա դուրս գալը բոլորովին դադարեցաւ: Բայց ասոնց տեղը հին խառնարանը սկսաւ սաստիկութեամբ գործել եւ ասդին անգին իր սովորական վնասակար ազդեցութիւններն ընել: — Թեպէտ եւ շատ չտեսեց՝ աս վերին խառնարանին ժայթքումն ալ դադարեցաւ, բայց որովհետեւ երկրաշարժը կը շարունակի, անոր համար կը վախցուի որ նորէն իր գործողութիւնները չսկսի:

Ստուգիւ խիստ ահաւոր ու սարսափելի, բայց եւ շքեղ տեսարան մը կը ներկայացընէր Վեսուվ: Մինչեւ Նէպոլիս կը տեսնուէին լեռնէն բարձրացող գոյնդոյն հրեղէն գնդերը, որոնք արուեստական հրոյ պէս կ'երեւային: Իսկ որոտաձայն գուռալն ու լաւային ձեւացուցած հրեղէն ծովոյն երեւոյթը երեւակայելն անհնարին բան է: — Լեռնէն դուրս արձակուած մոխրոյ անձրեւը մինչեւ Բորդիչի կը հասնէր, եւ այնպէս սաստիկ ու խիտ էր՝ որ չորս կողմը կը մթնոյցնէր: Անդադար դուրս ժայթքող բոցով ու ծխով խառն մոխրոյն հետ երբեմն քարեր ալ դուրս կու գային, այնպէս որ պահապաններէն մէկը քիչ մը աւելի մօտ երթալով, աս անխոհեմութեան պատիժը իր մահուամբն ընդունեցաւ: Աս կերպ աղէտալի դէպքեր անշուշտ շատ կը պատահէին, եթէ կա-

ռավարութիւնն ան տեղերը բազմաթիւ զօրք ու ոստիկանութեան պահապաններ խաւրած չըլլար. որովհետեւ ամէն կողմերէն անհնարին շատ մարդիկ հոն կը վազէին՝ ահեղ տեսարանը մօտէն զննելու: Իսկ տեղացիներուն՝ լաւայէն եւ երկրաշարժէն սպառնացուած վտանգէն զատ՝ ուրիշ վտանգ մ'ալ կար, ստացուածոց կորստեան. վասն զի անթիւ անհամար գողեր ու աւազակներ՝ Նէպոլիէն եւ ուրիշ տեղերէն գունդագունդ հոն եկած եւ ամէն դի ցրուած էին աւարառութեան յուսով:



Ճ Ա Մ Մ Ե Ա Կ Ա Բ Ա Կ Ա Ն

Երոտայի վնասպետաց ցեղաբանութիւնը:

(Վերլ)

ՄՈՆԱԳՈՅ (Մայրաքղ. Մոնագոյ կամ Մուրժ. կրօն՝ ուղղափառ.) իշխան՝ Կարոլոս Հոնորիոս Կոնիմալտի, ծն. 8 Գեկտ. 1818. յաջորդեց իր հօրը 20 Յունի. 1856. ամն. 28 Սեպտ. 1846 Մերսոսեան ցեղէն Անտոնիա կոմսուհոյն հետ. (ծն. 23 Սեպտ. 1828.) — Ժառանգ՝ Ալբերգոս Հոնորիոս, ծն. 13 Նոյ. 1848:

ՄՈՏԵՆԱ (Մայրաքղ. Մոտենա. կրօն՝ ուղղափառ.) դուքս՝ Փրանկիսկոս Ե. ծն. 1 Յունի. 1819, յաջորդեց իր հօրը 21 Յունու. 1846. ամն. 30 Մարտ 1842 Պաւերայի Աղէլգունդէ իշխանուհոյն հետ. (ծն. 19 Մարտ. 1823):

ՅՈՒՆԱՍՏԱՆ (Մայրաքղ. Աթէնք. կրօն թագաւորի՝ ուղղափառ, տերութեան՝ յունադաւան.) թագաւոր՝ Ոթմն Ա. Պաւերայի իշխան, ծն. 1 Յունի. 1815. թագ. 27 Մայ. 1832, իշխելու սկսաւ 1 Յունի. 1835. ամն. 22 Նոյ. 1836 Օլտենպուրկի Ամալիա իշխանուհոյն հետ. (ծն. 21 Գեկ. 1818):

ՆԱՍՍԱԻ (Մայրաքղ. Պիպերիս. կրօն՝ աւետարանական.) դուքս՝ Ադոլփոս Գուլիելմ. ծն. 24 Յուլի. 1817. յաջորդեց իր հօրը 20 Օգ. 1839. երկրորդ անգամ՝ ամն. 23 Ապր. 1851 Անհալդ-Տեսաուի Ատելայիտ իշխանուհոյն հետ. (ծն. 25 Գեկտ. 1833.) — Ժառանգ՝ Գուլիելմոս Աղէքսանդր, ծն. 22 Ապր. 1852:

ՆԷԱՊՈԼԻՍ, ՍԻԿԻԼԻԱ (Մայրաքղ. Նէպոլիս. կրօն՝ ուղղափառ.) թագաւոր՝ Փրանկիսկոս Բ. ծն. 16 Յունու. 1836. թագ. 22 Մայ. 1859. ամն. 2 Փետր. 1859 Պաւերայի թագաւորական ցեղէն Մարիամ Սոփիա Ամալիա դքսուհոյն հետ. (ծն. 4 Հոկտ. 1841.) — Թագաժառանգ՝ եղբայրը Լուդուիկոս, ծն. 1 Օգոստ. 1838:

ՇՈՒԵՏ ՈՒ ՆՈՐՈՒԵԿԻԱ (Մայրաքղ. Շվեդհոլմ. կրօն՝ լուտերական.) թագաւոր՝ Կարոլոս ԺԵ. ծն. 3 Մայ. 1826. թագ. 10 Յուլի. 1850. ամն. 19 Յունի. 1859 Հոլանտայի Լուիզ. Գուլ. Աղէքսանդրա իշխանուհոյն հետ. (ծն. 5 Օգոստ. 1828.) — Թագաժառանգ՝ եղբայրը Ուկար. ծն. 21 Յունու. 1829:

ՇՎԱՐՑՊՈՒՐԿ-ՌՈՒՏՈՒԼՇԻԱՍԿԻ (Մայրաքղ. Ռուստոլդասոյ. կրօն՝ լուտերական.) իշխան՝ Կիւնթեր Փրիդ. ծն. 6 Նոյ. 1793. արեւց 23 Ապր. 1807. երկրորդ անգամ՝ ամն. 7 Օգ. 1855 Անհալդի Հեղինէ իշխանուհոյն հետ. (ծն. 1 Մարտ. 1835.) — Ժառանգ՝ եղբայրը Ալբերգոս, ծն. 30 Ապր. 1798:

ՀԱՎԱՐՑՊՈՒՐԿ - ՍՈՆՏԻՐՍԿԱՆՉԻՆ (Մայրաքղ. Սոնտերսհաւզեն. կրօն՝ լուտերական.) իշխան՝ Կինթեր փրկ. Կարլուս, ծն. 24 Սեպտ. 1801. Կիրեց 3 Սեպտ. 1835. Երկրորդ անգամ ամեն. 29 Մայ. 1835 Հոհենհոլցեն-Էօրինկէնի Մաթիլդէ իշխանուհւոյն հետ. (ծն. 3 Յուլ. 1814.) — Ժառանգ՝ Կարլուս Կինթեր, ծն. 7 Օգ. 1830:

ՊԱՏԻՆ (Մայրաքղ. Գարլուսհէ. կրօն՝ աւետարանական.) մեծ դուքս՝ Փրիգերիկոս, ծն. 9 Սեպտ. 1826. իշխ. 24 Ապր. 1852. ամեն. 20 Սեպտ. 1856 Պրուշի Լուսիլ Մարիամ իշխանուհւոյն հետ. (ծն. 3 Դեկտ. 1838.) — Ժառանգ՝ Փրիգերիկոս Գուլիելմոս, ծն. 9 Յուլ. 1857:

ՊԱՒԻԻՐԱ (Մայրաքղ. Մինհեն. կրօն՝ ուղղափառ.) Թագաւոր Մաքսիմիլիան Յովսէփ Բ. ծն. 28 Նոյ. 1811. Թագ. 20 Մարտ. 1848. ամեն. 12 Հոկտ. 1842 Պրուշի Մարիամ Փրիգերիկա իշխանուհւոյն հետ. (ծն. 15 Հոկ. 1825.) — Ժառանգ՝ Լուդուիկոս Ոթոն, ծն. 25 Օգ. 1845:

ՊՈՒՆԻՆԿԱՅԿ-ՎՈՒՔԻՆՊԻԻԳԻԵԼ (Մայրաքղաք՝ Պուանշլայի կրօն՝ աւետարանական.) դուքս՝ Աւգոստ. Լուդուիգ. Գուլիելմոս, ծն. 25 Ապր. 1806. Կիրեց 25 Ապր. 1831:

ՊՐՈՒՇ (Մայրաքղ. Պերլին. կրօն՝ աւետարանական.) Թագաւոր՝ Գուլիելմոս Ա. ծն. 22 Մարտ. 1797. յաջորդեց իր եղբորը 2 Յունու. 1861. ամեն. 11 Յունի. 1829 Սաքսոնեան-Վայմարի Աւիլուտա իշխանուհւոյն հետ (ծն. 30 Սեպտ. 1811): — Ժառանգ՝ Փրիգերիկոս Գուլիելմոս, ծն. 18 Հոկտ. 1831. ամեն. 25 Յունու. 1858. Անգղիայի Թագուհւոյն Վիկտորիա դստերը հետ (ծն. 21 Նոյ. 1840):

ՌԱՅՍ-ԿՈՒՍՅՅ (Մայրաքղ. Կույց. կրօն՝ լուտերական.) իշխան՝ Հենրիկոս Ի. ծն. 28 Մարտ. 1846. յաջորդեց իր հորը 18 Նոյ. 1859, եւ իր մօրը Հէսսեն-Հոմբուրգի Կարլինա իշխանուհւոյն (ծն. 19 Մարտ. 1819.) խնամակալութեան տակ է: — Ժառանգ՝ Եղբայր՝ Հենրիկոս Ի. ծն. 27 Յունի. 1848:

ՌԱՅՍ-ՀԼԱՅՅ (Մայրաքղ. Շլայց. կրօն՝ լուտերական.) իշխան՝ Հենրիկոս Կ. ծն. 20 Հոկտ. 1789. յաջորդեց իր եղբորը 19 Յունի. 1854. ամեն. 18 Ապր. 1820 Ռայս-Էպերտորֆի Սոփիա Ատելայիա իշխանուհւոյն հետ. (ծն. 28 Մայ. 1800.) — Ժառանգ՝ Հենրիկոս, ծն. 28 Մայ. 1832:

ՌՈՒՍՍՍԱՆ (Մայրաքղ. Բեդերսպուրկ, կրօն՝ յունադաւան.) կայսր՝ Աղէքսանդր Բ. ծն. 29 (17) Ապր. 1818. Թագ. 2 Մարտ. (18 Փետր.) 1855. ամեն. 28 (16) Ապ. 1841 Հէսսեն-Տարնդատի Մարիամ Աղէքսանդրովնա իշխանուհւոյն հետ. (ծն. 8 Օգ. 1824.) Թագաւոր Նիկոլայոս, ծն. 20 (8) Սեպտ. 1843:

ՍԱՐԴԻՆԻԱ (Մայրաքղ. Գուրին. կրօն՝ ուղղափառ.) Թագաւոր՝ Վիկտոր Էմմանուէլ Բ. ծն. 14 Մարտ. 1820. Թագ. 23 Ապր. 1849. ամեն. 12 Ապր. 1842 Աւստրիայի Մարիամ Ատելայիա արքիդքսուհւոյն հետ. (ծն. 3 Յունի. 1822. † 20 Յունու. 1855.) — Ժառանգ՝ Հուլիան Կերդ, ծն. 14 Մարտ. 1844:

ՍԱՔՍՈՆԵԱ (Մայրաքղ. Տրեզեն. կրօն՝ Թագաւորին՝ ուղղափառ, աւերութեան՝ լուտերական.) Թագաւոր՝ Յովհաննէս, ծն. 12 Դեկ. 1801. յաջորդեց իր եղբորը 9 Օգ. 1854. ամեն. 21 Նոյ. 1822 Պաւլերայի Ամալիա իշ-

խանուհւոյն հետ. (ծն. 13 Նոյ. 1801.) — Թագաւորանդ՝ Ալբերդ, ծն. 23 Ապր. 1828. ամեն. 18 Յունի. 1853 Կուստաւ Վալայի իշխանին դստերը Կարլինա իշխանուհւոյն հետ. (ծն. 5 Օգ. 1833):

ՍԱՔՍՈՆԵԱ - ԱԼԴԻՆՊՈՒՐԿ (Մայրաքղ. Ալդէնպուրկ. կրօն՝ լուտերական.) դուքս՝ Եռնեստոս Փրիգեր. ծն. 16 Սեպտ. 1826. յաջորդեց իր հորը 3 Օգ. 1853. ամեն. 28 Ապր. 1853 Անհալդ-Տեստաի Ագնէս իշխանուհւոյն հետ. (ծն. 24 Յունի. 1824):

ՍԱՔՍՈՆԵԱ - ԳՈՊՈՒՐԿ - ԿՈԹԱ (Մայրաքղ. Կոթա. կրօն՝ լուտերական.) դուքս՝ Եռնեստոս Բ. Աւգոստոս, ծն. 21 Յունի. 1818. յաջորդեց իր հորը 29 Յունու. 1844. ամեն. 3 Մայ. 1842 Պատէնի Աղէքսանդրա իշխանուհւոյն հետ. (ծն. 6 Դեկտ. 1820):

ՍԱՔՍՈՆԵԱՆ - ՄԱՅՆԻՆԿԻՆ - ՀԻԼՏՊՈՒՐԿԱՆՉԻՆ (Մայրաքղ. Մայնինկէն. կրօն՝ լուտերական.) դուքս՝ Բեռնարդոս, ծն. 17 Դեկտ. 1800. յաջորդեց իր հորը 24 Դեկտ. 1803 մօրը խնամակալութեան տակ. Կիրեց 17 Դեկտ. 1821. ամեն. 23 Մարտ. 1825 Հէսսեն-Գուտտի Մարիամ Փրիգերիկա իշխանուհւոյն հետ. (ծն. 6 Սեպտ. 1804.) — Ժառանգ՝ Գէորդ, ծն. 2 Ապր. 1826:

ՍԱՔՍՈՆԵԱՆ - ՎԱՅՄԱՌ - ԱՅԶԻՆԱՆ (Մայրաքղ. Վայմար. կրօն՝ լուտերական.) մեծ դուքս՝ Կարլուս Աղէքս. Աւգոս. Յովհ. ծն. 24 Յունի. 1818. յաջորդեց իր հորը 8 Յուլի. 1853. ամեն. 8 Հոկտ. 1842 Հոլանտայի Սոփիա իշխանուհւոյն հետ. (ծն. 8 Ապր. 1824.) — Ժառանգ՝ Կարլուս Աւգոստոս, ծն. 31 Յուլի. 1844:

ՍԻԿԻԼԻԱ, տես Նեպոլիս:
ՍՊԱՆԻԱ (Մայրաքղ. Մատրիտ. կրօն՝ ուղղափառ.) Թագաւոր՝ Մարիամ Իզաբելլա Բ. ծն. 10 Հոկ. 1830. Թագ. 2 Հոկտ. 1833. ամեն. 10 Հոկ. 1846 Փրանկիկոս Ասիզեան իշխանին հետ. (ծն. 13 Մայ. 1822.) — Ժառանգ՝ Ալֆոնսոս, ծն. 29 Նոյ. 1857:

ՎԱՅՄԱՌ, տես Սաքսոնեան-Վայմար-Այզենախ:
ՎԱՍՏԻՔ (Մայրաքղ. Գորպախ. իշխանանիստ քղ. Արլլէն. կրօն՝ աւետարանական.) իշխան՝ Գէորդ Վիկտոր, ծն. 14 Յունու. 1831. Կիրեց 17 Օգ. 1852. ամեն. 26 Սեպտ. 1853 Նասսաի Հեղինէ իշխանուհւոյն հետ. (ծն. 12 Օգ. 1831):

ՎԻԻՐԹԵՄՊԵՐԿ (Մայրաքղաք Շլուզիլարդ. կրօն՝ լուտերական.) Թագաւոր՝ Գուլիելմոս Ա. ծն. 27 Սեպ. 1781. Թագ. 30 Հոկ. 1816. Երկրորդ անգամ ամեն. 15 Ապր. 1820 հօրեղբորը դստերը Վերթեմպերկի Պաուլինէ իշխանուհւոյն հետ. (ծն. 4 Սեպ. 1800.) — Ժառանգ՝ Կարլուս Փրիգերիկոս Աղէքսանդր, ծն. 6 Մարտ. 1823. ամեն. 1 Յուլ. 1846 Ռուսաստանի Օլիա իշխանուհւոյն հետ. (ծն. 11 Սեպտ. 1822):


ՏԱՃԿԱՍՍԱՆ (Մայրաքղաք. Կոստանդնուպոլիս. կրօն՝ մահմետական.) Սուլթան՝ Ապտիւլ Աղլի Խան, ծն. 9 Փետր. 1830. (15 Շապան, 1245.) յաջորդեց իր եղբորը Սուլթան Ապտիւլ Մեծիա Խանին 25 Յունի. 1861. (17 Ջիլհիճճէ, 1277.) եւ է Օսմանեան յեղէն 32երորդ Վեհապետը ու Կոստանդնուպոլսոյ առմանէ (1453) ետքը 29երորդ Թագաւորը: — Ժառանգ՝ Եղբորդի Մուրատ Էֆէնտի. ծն. 21 Սեպտ. 1840. (25 Բէճէպ, 1256):

ՕԼՏԵՆՊՈՒՐԿ (Մայրաքղաք. Օլտենպուրկ. կրօն՝ լուտերական.) մեծ դուքս՝ Նիկ. Փրիգ. Պետրոս ծն. 8 Յուլ.

1827. տիրեց 27 փետր. 1853. ամսն. 10 փետր. 1852 Սա-
քսոնեան-Ալքէնպուրիի Եղիսարեթ իշխանուհւոյն հետ
(ծն. 26 Մարտ. 1826.) — Ժառանգ.՝ Փրիզերիկոս Աւգոս-
տոս, ծն. 16 Նոյ. 1852:

Լւարոպայէն դուրս Հարաւային Ամերիկայի մէջ է նոր
կայսրութիւնը

ՊՐԱԶԻԼԻԱ. (Մայրաքղ. Ռիոյ տէ Ժանէյրոյ. կրօն՝
ուղղափառ.) կայսր՝ Պետրոս Բ. (Տոմ փետրոյ տէ Ալքան-
դարա.) ծն. 2 Գեկտ. 1825. իր հօրը Պետրոս Ա. կայսեր
(7 Ապր. 1831) հրաժարեղէն ետքն անոր յաջորդեց, ու 23
Յուլի. 1840 սկսաւ տիրել եւ 18 Յուլի. 1841 պսակեցաւ
կայսերական թագով. ամսն. 4 Սեպտ. 1843 Սիլիլիայի
թագաւորական ցեղէն՝ Թերեզիա Քրիստինէ իշխանուհւոյն
հետ. (ծն. 14 Մարտ 1822):



Մ Ա Ն Ի Ր Ա Լ Ո Ւ Ր Գ

Անդղիայի բամբակի գործարաններուն վիճակը:

Մանչէսթըրի Կուարտիան լրագիրը վերջին թուերուն մէջ
Անդղիայի բամբակի գործարաններուն ողորմելի վիճակն ու գոր-
ծաւորներուն թիւը կը դնէ: Իր տուած տեղեկութեան հա-
մաձայն, մինչեւ հիմայ 1233 գործատան մէջ 266,507 գոր-
ծաւորը կը զբաղէին. իսկ հիմայ գործելու ժամանակին երեքին
մէկը նուազելէն զատ, 26,194 մարդ առանց գործի մնացած
է: Հաւանական է որ մօտերս գործելու ժամանակն աւելի
նուազի: Իսկ նոր տարիէն ետքը բանի մը գործարաններ, ոմանք
մէկ շարթ, ոմանք ալ մէկ ամիս բոլորովին պիտի դադրին:

Ընտանի Գայլ:

Իբրեւ բնապատմական զտրմանալը կը պատմուի, որ
Շրաւտինկէր գերմանացի անասուն ծախողը, շան պէս ընտա-
նեցած գայլ մ'ունենայ, որն որ բաց ի զուարճալի ոտուամեր
ընելէն, տիրոջը զինքը շոյած ատենը՝ մասնաւոր հաճութիւն կը
ցուցնէ, եւ իրեն հետ խաղացած ժամանակը՝ սուլելու նման
ձայներ կը հանէ: — Կայն մարդուն քովը դանտուղ կենդանեաց
մէջէն մասնաւորաբար յիշուելու արժանի են, Ճենաստանէն
եկած (բիմակաւոր) խոզերը, որոնց տեսակը Էւրոպայի մէջ
դեռ առաջին անգամ կը տեսնուի, եւ իրենց լերկ ու ռնգեղ-
ջիւրի նման մորթովը՝ հասարակ խոզերէն կը տարբերին:

Լոնտոնի ստորերկրեայ երկաթուղին:

Ինչպէս յայտնի է, Լոնտոն ստորերկրեայ երկաթուղի մը
կը շինուի, որով քաղաքին արեւմտեան կողմեցող արուարձան
մը, քիչ մը ետքը շինուելի շոգեկառաց ընդհանուր կայարանին
հետ պիտի միանայ: Արդ մօտերս նոյն երկաթուղւոյն առաջին
փորձն եղաւ, եւ յուսացուածէն աւելի յաջողութիւն ունե-
ցաւ: Մղոններով երկայն ստորերկրեայ ճամբան կազով լու-
սաւորուած է, շնչառութիւնն ալ ազատ է. իսկ շոգեշարժ
մեքենան, նոյն տեղէն անցած ժամանակը՝ ոչ ծուխ եւ ոչ
շոգի կը հանէ: Մայիսի սկիզբները ամբողջ միջոցին մէջ երթ-
եւեկութիւն պիտի ըլլայ:

Լոնտոնի մէջ արշաւանայ մրցումիւն մը:

Քանի մ'որ յառաջ Լոնտոնի մօտ դաշտի մը վրայ 20
հազարի չափ ժողովուրդ ժողովուած էր, հանդիսատես ըլլալու՝
հռչակաւոր Տիրֆուր Հնդկաստանցւոյն ու Պարբէր 26 տարե-
կան Անգղիացւոյն արշաւանքին: Հնդկաստանցին որուն հասակը
հինգ ոտնաչափ ու 3/4 է, եւ որն որ իր աղբային զգեստները
հագած ու փետուրներով եւ ուրիշ զարդերով զարդարուած
էր, հսկայ մը կ'երեւար Անգղիացւոյն քովը, որն որ աս տե-
սակ մրցումիւնաց մէջ մեծամեծ յաղթութիւններ կանգնած է:

Ասոնց նպատակն էր տասը մղոնի ընթացք մ'ընել, որն որ
կրկեսին չորս կողմը 68 անգամ դառնալով եւ նոյնչափ անգամ՝
դատաւորներուն առջեւէն անցնելով կը լրանար: Իսկ յաջ-
ութողին վարձքն էր արծաթէ բաժակ մը՝ որն որ Պորտ Սթրէզի
անուանի արծաթադրծներէն մէկուն գործուածն էր, ու 50
կրնէ կ'արժէր, եւ անկից զատ՝ 50 լիւրա սղեղին: Հանդիսին
սկսելուն նշանը տրուելուն պէս՝ սկսաւ արշաւանքը, որուն մէջ
Անգղիացին Հնդկաստանցիէն միշտ քիչ մը աւելի յառաջ կ'անց-
ներ: Տասնուվեց շրջան ընելէն ետեւ, Տիրֆուր փորձ փորձեց
իր ակոյցեանն անցնելու. սակայն մէկալը թող չտուաւ: Ա-
սանկ շարունակեցին մինչեւ որ 5 մղոնի շրջան ըրին 26 1/2 վայր-
կէնի մէջ: Պարբէր մինչեւ 36 երրորդ շրջանը՝ իր առաւելու-
թիւնը պահեց. մէյ մ'ալ յանկարծ Հնդկաստանցին յառաջ
անցաւ՝ աղաղակաւ ծափ ծափի զարնելով, իբրեւ թէ յաղթու-
թեան վրայ ստոյգ ըլլար: Մինչեւ 50 երրորդ շրջանը Անգղիացին
Հնդկաստանցւոյն հետ մէկտեղ հաւասար զօրութեամբ կ'ըն-
թանար. բայց երբ որ 52 երրորդին հասաւ, ալ յոգնած ու խոն-
ջած կ'երեւար: Սակայն եւ այնպէս ճամբան յառաջ տարաւ
մինչեւ 63 երրորդ շրջանը. եւ ալ անկէ վերջը զօրութիւնը
հասնելով, ասպարեղէն ետ քաշուեցաւ, 52 վայրկէնի մէջ 9 1/2
մղոն լազելէն ետեւ: Իսկ Հնդկաստանցին չդադրեցաւ մինչեւ
որ չկատարեց ամբողջ տասը մղոնը, որն որ 55 վայրկէնէ քիչ
մը պակաս տեւեց. եւ ժողովուրդեան ծափահարութիւններով
դուրս ելաւ, արտաքուստ այնպէս զօրաւոր ու առողջ երեւ-
նալով, ինչպէս որ էր արշաւանքը չսկսած:

Չիու միի խնջոյք:

Շատ ժամանակ չկայ, որ Ալճերիի մայրաքաղաքին թէ-
ատրոնին սրահին մէջ մեծ կոչուէր մ'երաւ, որուն ներկայ էին
խել մը պաշտօնատեարք, բարձրագոյն պաշտօնակալք, ատենա-
կանք ու եկեղեցականք: Աս խնջոյքին կերակրեղինաց մեծ մասը
ձիւ կամ իշու մեծ շինուած էր: Կոչուէրին վախճանն ալ ան
էր, որ աս տեսակ կերակրեղինաց դէմ եղած նախապաշարու մը
վերցուի: Բայց կերակուրները՝ որոնց մէջ նաեւ ամբողջ խո-
րոված էշ մը կար, գաղղիական ճաշակով պատրաստուած էին,
եւ ամէն բազմականներէն յաբերան դուրսթիւն ընդունեցան:

Ո՞րն է արդեարք:

Փարիզի միլիոնի տէր վաճառական մը՝ Լաբլենէս Սգրիպ
բանաստեղծին նամակ մը կը գրէ հետեւեալ իմաստով. Պարոն.
Շատ կը բաղձայի ձեզի հետ դուստնական բանաստեղծութիւն
մը շինել: Գուր Նոյն քերթուածը կը շինէք, ես ալ վրան քա-
նի մը տող բան կ'աւելցնեմ: Անկէ ետքը քերթուածը շքեղ
կերպով մը խաղալ կու տամ, եւ փառքը մէջերինս կը բաժ-
նենք: — Ասոր պատասխան տուաւ բանաստեղծը աս խօսքե-
րով. Պարոն. Չեր պատուաւոր առաջարկութիւնը չեմ կրնար
ընդունիլ. վասն զի Ս. Գ. իրքն ինծի կը սորվեցնէ որ պէտք չէ
ձին ու էշը միեւնոյն արօրը լծել: — Աճառականը նամակն ընդ-
ունենելով՝ աս պատասխանը գրեց: Պարոն. Անամթ նամակնիդ
կարդացի: Ի՞նչ իրաւամբ կրնաք զիս ձի կոչել:

Ծնած տեղը չգիտցող Հրեայ:

Ռուսի հպատակ Հրեայ մը մօտերս Աիենայի մէջ խիստ
դատաստանական քննութեան տակ ձգուելով, Ռուսիայի ձեռ-
քը մտնուելու վախէն՝ յամառութեամբ իր ծննդեան տեղը
յայտնել չէր ուզեր, ըսելով որ ուր ծնած ըլլալը չեզիտեր:
Աս անկարելի է, բաւ դատաստոր:
Ինչո՞ւ, տէր, հարցուց Հրեան. հրամանքնիդ ձեր ծննդեան
տեղը գիտէք:
— Հապա:
— Ուստի՞ գիտէք:
— Մ'կրտութեան թղթէս:
— Իսկ արդ ես միտութեան թուղթ չունենալով, ուս-
կից պիտի գիտնամ ո՞ւր ծնած ըլլալս: